

լափողին նեղ ծայրը խուլը ականջին մէջ կը խօթէ . իսկ լայն կողմը մարդը իր բերանը կը դնէ ու անով խուլին հետ կը խօսի . վասն զի ձայնը լուսոյ շառաւիղներուն պէս կը ծաւալի ու կ'ամփոփուի . և ինչպէս որ ոսպնաձեւ ակնոցները լուսոյ շառաւիղները հաւաքելով՝ առարկաները տկար աչուրներուն պայծառ կը ցուցընեն , նոյնպէս ալ աս գոգաւոր լսելափող՝ ձայնին ծաւալումը ամփոփելով՝ խլին ականջին մէջ կը սաստկացընէ նոյն ձայնը , որով առանց դրժուարութեան խուլը կը լսէ դիմացինին խօսքը : Ականջին վարի ծայրը որ էլլակ կ'ըսենք՝ հիմա ընդհանրապէս միայն կանայք կը ծակեն , ու զարդի համար անկէ օղ՝ կը կախեն . բայց դեռ անանկ ազգեր կը գտնուին՝ որ ականջին թէ կը ծակեն և թէ կ'երկընցընեն ու զածնուն չափ , ոմանք ալ օդին տեղը մատնի կամ ազնիւ քարեր կը կախեն ականջներուն թլթակէն :

Ը օշտելք կ'ըսուին մարդուս ձեռութներն ու ատութները : Ուսութները բոլորովին տարբեր են անասուններուն ոտքերէն , նաև կապիկներէն ալ որոնց թաթերը աւելի ձեռքի կը նմանին . մատութնին ալ շատ կարծէն , ու գրեթէ խաղուն չեն : Ուստի միայն մարդն է ուրիշ կենդանեաց մէջ որ ամենէն կատարեալ ձեռք ու ոտք ունի , և ամէն գործարաններն ալ անոնց համեմատ աւելի կատարեալ են , և ամենաբարակ ձարտարութեանց յարմար :

1. Քէ-թէ :

—————

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ը ապրուաններ , հանդային ջրեր և ջերաններ :

Ը ապրուան : — Վաետնէն վեր ցատքոզ ջրերուն շատմարանը որչափ աւելի բարձր տեղ ըլլայ , դուրս ցատքած ջուրն ալ այնչափ աւելի բարձր կ'ելլէ . աս բանս յայտնի կը տեսնուի լեռներու մէջ , ու արգեսեան ջրհորներուն վրայ . վասն զի թէ որ ջրի մը շտեմարանը խիստ բարձր տեղ ըլլայ , տակի ջուրը վրայի ծանրութենէն սաստիկ ձնշուելով՝ խորունկ ծակէ մը ելլելու ատենը խիստ ուժով վեր կը ցատքէ . աս տեսակ ջրերը կամ աղբիւրները շատրուան կ'ըսուին ռամկօրէն , որ Պարսից շատրէկան բառն է :

Հրաբուխ գտնուող երկիրներու մէջ , մանաւանդ Խալանտիա կղզին շատրուաններ խիստ շատ կան . բայց ասոնք ուրիշ պատճառէ առաջ եկած են , այսինքն տաքութենէ . վասն զի ջուրը գետնին տակի տաքութենէն ընդարձակելով՝ չորս կողմէն սաստիկ կը ձնշուի , ու ծակ մը գտնելուն պէս շատ բարձրութեամբ վեր կը ցատքէ . աս տեսակ երկիրներու մէջ եղած շատրուաններուն ջրերը աւելի բարձր կ'ելլեն քան թէ ուրիշ երկիրներու մէջ գտնուածները : Խալանտիայի մէջ ամենէն անուանի շատրուանը կ'եյզէր ըսուածն է . ասոր ջրերը 30^{էն} ինչուան 100 մեթր բարձրութեամբ վեր կը ցատքէն :

Տեսակ մը շատրուաններ ալ կան՝ որ ընդհատ աղբիւր կ'ըսուին . վասն զի ատեն ատեն կը բզիին ու ատեն ատեն կը դադրին . և դադրած միջոցնին երեմն քանի մը վայրկեան կը քշէ , երեմն քանի մը օր , երեմն ալ ամիսներ :

1. Պարսկերէնը կուտայու ալ կը նշանակէ . ուստի շատրուանը գրաբառի մէջ ալ երկրորդ նշանակութեամբ գործածուած ունինք :

Նաևային ջրեր : — Խաչպէս որ յայտնի է՝ ջրերը բնութեամք ոչ երբէք բոլորովին պարզ կը գտնուի, հապամիշտ մէջը լուծուած նիւթեր կ'ըլլան . հասարակ ջրերու մէջ աս լուծուած նիւթերուն քանակը միշտ նոյնչափ չէ, հապամէկուն մէջ աւելի՝ մէկուն մէջ պակաս, բայց ընդհանրապէս միշտ անզգալի : Լան նաև ան տեսակ ջրեր, որոնց մէջ աս լուծուած նիւթերուն քանակը աւելի առատ է, և մասնաւոր նիւթեր կը գտնուին մէջը . ան պատճառաւ նաև մասնաւոր յատկութիւններ ունին, ու կանդային ջուր՝ կ'ըսուին : Այս ջրերուն մէջ սովորաբար գտնուած նիւթերն են ածխային թթու, ջրածճմբային թթու, երկրթիծճմբակ, փոթասի ծճմբակ, մանեզիայի ծճմբակ, կրի ածխակ ու ծճրմբակ և այլն . բայց այլ և այլ տեղուանք հանքային ջրերուն մէջի նիւթոց տեսակն ու քանակին ալ կերպ կերպ կ'ըլլան :

Գերմէին ջրեր : — Գերմըկի ջրերը առանց վեր ցատքելու գետնին երեսէն կը բղխին ու սովորաբար չափաւոր, շատ անգամ ալ տաստիկ տաք կ'ըլլան, ան պատճառաւ է որ Գերմէին ջուր՝ կ'ըսուին : Խալանտիա կղզւոյն մէջ ջրերմըկի ջրերը ան աստիճանի տաքութիւն ունին, որ անոնց մէջ եթէ գայլախազ ըստուած քարը ձգելու ըլլաս՝ կը լուծուի, ու յատակը կը նսաի : Պաղղիայի մէջ Շոտ-զէկ ըստուած ջերմուկներուն մօտի քնակիչները նոյն ջրերը գետնափոր ջրանցքներով իրենց տանը յատակին տակը կը բերեն, ու անանկով ձմեռը տներնին կը տաքցընեն . նմանապէս նոյն ջրով կերակուրնին ալ կը տաքցընեն :

Գերմըկի ջրերուն տաքութեան պատճառը որոշ չգիտցուիր . ոմանք կ'ըսեն թէ հրաբուխներն են պատճառը . վասն զի աս ջրերէն շատերուն աղթերակունքը հրաբուխներու մօտ

կը գտնուին . խիստ հաւանական է թէ հրաբուխին տաքութեամբը նոյն ջրերն ալ ան աստիճանի տաքնան . բայց շատ ջերմուկներ ալ կան այնպիսի երկիրներու մէջ՝ ուր որ ամեննեին հրաբուխինչան չկայ : Այսոնց ալ պատճառը կրնան հրաբուխներն ըլլալ՝ թէ որ ըսենք թէ ան ջրերը խիստ հեռուէն գալով ու հրաբուխի մօտերէն անցնելով՝ ինչուան հոն տեղուանքը կը համնին :

Հ. Տ. Թ.

ԲՆԱԲԱԽՈՒԹԻՒՆ

Բնաբախութիւն գիտելիւ :

Խնածու համար գինետան մէջ քանի որ գինին խմորման մէջ է, հոն ձրագը չկրնար վառած մնալ ու կը մարի .

— Ա ասն զի գինիէն ելած շոգին բոլոր գինետան մթնոլորտը բռնած ըլլալով, հոն ոչ կրակ կը դիմանայ և ոչ մարդ . անանկ որ եթէ մարդ մը գինին խմորելու ատեն երթայքիթը տակառին ծակին բռնէ, անոր շոգին քիթը երթալով՝ մէկէն հոն կը մեռնի կայծակէ զարնուածի պէս :

Խնածու համար ցուրտ ատեն կրակը աւելի կը բորբոքի ու փայլուն կ'ըլլայ .

— Ա ասն զի ցուրտ ատեն օդը սաստիկ խիտ ըլլալով, աւելի մնունդ կուտայ կրակին :

Խնածու համար ամառ ատեն կրակը բանին մէջ կրակ լեցուցած արեւուն դիմացը դնես նէ՝ կը մարի .

— Ա ասն զի արեւուն տաքութենէն ընդարձակած ու անգայտացած օդը կրակին վրայ ազդելով, բաւական մնունդ շտար զինքը վառ պահելու :

Խնածու վառաբանի մը բոլոր դռներն ու ծակերը գոցես նէ՝ մէջի կրակը կը մարի .

— Ա ասն զի կրակին ըրս գին պատճառ օդը բաւական չէ զինքը վառ պահելու . որովհետեւ վառաբանին

1 Գլ. Եaux minérales.

2 Գլ. Եaux thermales.